

ՍԱՄՈՒԼԻ ԲԱԺԻՆԸ

Հ. ԴԵՒՌՆԴ վ. Մ. ԱԼԻՇԱՆ, Հայապատում. Պատմիչք եւ Պատմութիւնը Հայոց : Վեհեա, 1901 : 4⁰ եր. 144 + 650 : Գինն է՝ 50 ֆր.

Երբ Վեհեաիկ կը գտնուէի : Մխիթարեանց Միաբանութեան հառատութեան երկնարիւրամեայ հանդէսներու առթիւ, նահապեան ինքը գուրգուրանքով մը ցոյց տուաւ ինձ Հայապատումի սի քանի թերթերը, որոնք մամուլի տակէն գեռ նոր զուրս եկած էին եւ հանդիսարահը գրուելու սահմանուած : Այն առենէն ի վեր անհամբեր կոպասէինք այդ հոյակապ աշխատութեան լրանալուն . եւ ահա այսօր մեր մէջն է Ալիշան իր Հայապատումով : Այս չքնաղ երկասիրութիւնը կը բաժնուի երկու մասելու, երկուքն ալ զարդարուած ընտիր նկարներով : Ա. մասը, որ ամբողջովին աշխարհաբար գրուած է, կը խօսի ընդհանրապէս Հայոց մասին գրուած թէ՛ օտարազգի եւ թէ բնիկ պատմիչներու վրայ : այս վերջիններու թիւն է 158 : Բ. մասը, որ զարբար է եւ պարզ արտագրութիւն մը մեր պատմիչներէ, ժամանակագրական կարգով շարուած գէպքերու շղթայում մըն է, աշխարհաբար ծանօթութիւններով ճոխացած : Եւ հո՛ս է ներկայ աշխատութեան մէկ ուրիշ օգտակարութիւնը : Հ. Ալիշան չէ ուղած իր կողմէ Հայոց Պատմութիւն մը հեղինակել, — բասիս իսկական իմաստով, — այլ 400 հասուածներու մէջ ամփոփած է մեր Պատմութիւնը՝ ժամանակակից պատմազիրներու բերնով, եւ հասուցած է մինչեւ ԺԶ զարը : Այսպէսով հ. Ալիշան միջոց տուած է իւրաքանչիր բ անհասի՛ անձամբ քննել եւ իմանալ մեր պատմիչներու կարծիքը, այսինչ կամ այնինչ դէպքի նկատմամբ : Արդարե՛ւ գնահատելի աշխատութիւն :

Յ. ԴԱՂԲԱՇԵԱՆՆ, Լիակատար բառարան Ռուսերէնից Հայերէն : Թիֆլ. 1902, տպ. Մարտիր. : Իւրաքանչիր պրակի գինն է 1 ր.

Այս ճոխ բառարանի երեք պրակները լոյս տեսած են գեռ, եւ կրնանք անոնց վրայէն դատել, թէ լուրջ եւ օգտակար գործ մը պատրաստած է Հեղինակն, ընդարձակ ծրագրի մը հետեւելով : Երրորդ պըրակն կը հասնի մինչեւ 400 երես : անդին կը մեայ գեռ 7 պրակ հրատարակելի : ուրեմն բոլորը պիսի բազկանայ մօտաւորապէս 1350 երեսներէ : Եւ այսքան ստուար հատորի մը գինը նշանակուած է 6 լուրի : բաժանորդ գրուողներու համար : — Դ պրակը լոյս կը տեսնէ քիչ ժամանակէն :

Դ. ԱԽՎԵՐԴԵԱՆՆ, 1) Սայեաթ-Նօվայ, Մոսկ. 1852, տպ. Վ. Գոտ. : 8⁰ եր. իւ + 172 : Գին ?—2) Հայ աշուզներ, Թիֆլ. 1903, տպ. Մարտ. : 8⁰ եր. ՃԱ. + 527 : Գինն է՝ 1 ր. 50 կ.

Հանդուցեալ բժ. Դէորգ Ախվերդեան ինքինը նուիրելով յոզով վրդ սկսն բանտառեղծութիւններու հաւաքման, կէս զար առաջ հրատագութիւնը մատուցեալ բժ. Դէորգ Ախվերդեան ինքինը նուիրելով յոզով վրդ սկսն բանտառեղծութիւններու հաւաքման, կէս զար առաջ հրատագութիւնը

բակեց Սայեաթ-Նօվայի երդարանը , որ մեր ժողովրդական բանահիւսութեան մէջ մեծ տեղ մը գրաւած է եւ պիտի գրաւէ միշտ , մանաւանդ որ զիտնական Հրատարակիչը լեզուարանական խիստ կարեւոր ծանօթութիւններով ճոխացուցած է այդ հրատարակութիւնը : Խոկ հանգուցեալի դուսարը , օր. Մանէ Ախովերդեան , իր հօր ձեռադիրներու մէջէն զատելով «Գուսաննք»ի Բ հատորի նիւթերը , հրատարակելու ազնիւ գաղափարը կունենայ . որ պատիւ կը բերէ հայ իրական սեսի : Այս Բ հատորի խմբադրութեան աշխատութիւնը կատարած է պ. Ե. Լալայեանց , հմուտ խմբագիրն «Աղդագրական Հանդիսի» , «Հայ աշուղներ»ու մէջ կը գտնուին հետեւեալ գուսաններու երդերը . Ազրար Ազամ , Արազլու Սարդիս , Արտեմ , Աւետիս , Գէորգ , Գիրջի , Գիւրջի Նաև , Գիւրջի-օղլի , Եգոր , Կարապետ , Ղափանցի Դովրան , Յակոբ , Նալբանդ-օղլի , Նիւրանի , Շիրին , Ռևանէս , Վենահան , Վիմիտ , Միսկին Բուրջի , Արվան-օղլան , Բուղադ-օղլան , Դարբէզիար , Թիֆլիդ-Նարդիզ , Լիօ , Ղազար , Մէլքոն , Նարինջ-օղլան , Շամչի Մէլքօ , Զանէլ-օղլան , Ռոսում Մատաթով , Սէփիլ Զաքարի , Քէշիչ Նովա , Քիչիք Նովա , Քորաչի , Քորաչու-օղլան . Օքսուզ-օղլան , Եաղուր-օղլի , Թուրինջ , Խվան , Մարզանեան Խաչատուր , Մեղաւոր Յարութիւն , Մայադ-օղլի , Օհանէս , Ալլահվէրդի , Բանզի , Թիֆլիդ-Նարդուզ , Լազար-օղլան , Զարիբ-օղլան , Յարութիւն Բէզում , Յովսէփ , Զախամախչի Եաղուր եւ Քէշիչ-օղլի Բանզի :

HANDREY et LORYS , Les Sultanades. Paris 1903. 16⁰ pp. 119. Prix 2 fr. 50.

Մեր հայրենակիցն «Ա. Լօրիս» , որ սափուած է այս կեղծ անունով հրագարակ իջնել , արդէն ծանօթ է իր գրական-թատերական յօդուածներով : Օքթավ Միրրօ-ի զնահատական մէկ նամակը , որ զրքիս մուաքք կը զարգարէ , զօրաւոր յանձնարարական մըն է : վեր հանկուհամար անոր հեղինակներուն արժանիքը : Թող աեսնեն օտարները մանաւանդ մերինները , թէ կան հայեր՝ որոնք կը հեղինակեն : ոչ թէ կը թարգմանեն սխալ մխալ . . .

ԳեղՈՒՆԻ, Պատկերազարդ հայաթերթ : Վենետ , 1803 : Միած . եր. 8 :

Վերջապէս լոյս տեսաւ երկար ամիսներէ ի վեր սպասուած «Գեղունի» զնզարուեստական թերթը , նախորդ տարիներէ աւելի ճոխ հւընտիր բոլշանդակութեամբ : Գեղունին իրօք պատիւ կը բերէ Վենեսակի Մխիթարեանց : Այժմ կրնանք պարծենալ օտարներու առջեւ , ցոյց տալով մեր գեղարուեստի ճաշակը : Միակ միջոցն օտարներու համակրութիւնը գրաւելու գէպի մեր ազգը՝ պէտք է լինի կենդանի օրինակներով ցոյց տալ . թէ մենք կարող ենք արտազրել զեղարուեստական ճաշակաւոր երկեր , ունինք ընարիչներ , այսինչ կամ այնինչ զիտութեան մէջ հմուտ մասնագէտներ , բանաստեղծներ , զիպասաններ եւն , եւն , փոխանակ միայն եւ միայն Շահինն ու Սլամհանը տեսնելու : Մենք մեր առաւելութիւնները ցոյց աալու ենք մեր անձնական հմտութիւնն ու կարողութիւնը ցոյցադրելով օտարներու առջեւ , ոչ թէ խաթեր համար գովելով ու զովարանելով շողոքորթող բարեկամները միայն :